

ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԱԿՈԲ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԶՈՒՂԱՅԵՑԻԻ ՆՈՐԱԳԻՒՏ

ԽԻՍՏ ԿԱՐԵՒՈՐ ՎԱԻԵՐԱԹՈՒՂԹ ՄԸ

(ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՊԱՏՐԻԱՐԿԱՐԱՆԻ ԴԻՒԱՆ, ԹԻՒ 16/6)

Արայ Գալյանեանի ամխանց պրատուռներում կը պարտինք ես երատարակուած մեծարժէք վաւերաբաւզքը, որ մեծ նպաստ կը բերէ Յակոբ Հուղայեցի Կարպղկոսի գործունեութեան դարզարանման:

Նորագիւս վաւերաբաւզքը, որքան որ Յակոբ Զուղայեցիի բան գրչուրիւնը չէ. այսուհանեղեք հարազատ պատկեր մըն է այդ կարպղկասին նիւրական եւ տնտեսական գործունեութեան մասին:

Վաւերաբաւզքը կը սկսի ՃՃՇԴ (1665) բաւականով և կ'աւարտի ՇՃՇՁ Օգոստոս ամիսով, այսինքն՝ 1667: 1665ին Յակոբ Զուղայեցի էջմիածին կը գտնուէր, ուր կը հասնի Մարտիրոս Վարդապետոր, որ Զուղայեցիի գործակից Կաֆայեցի կամ Ղրիմցի կազուածն է: Էջմիածին այդ առքի ժողով կը կուտարուի, բայ վաւերաբաւզքին. «Են մեր ժողովնեալ գներակայ վարդապետուն վասն այս ցանկապատութեան»: Հառ երկու անգամ գործուածած է «ցանկապատութիւն», բառը, որով հաւանարար կ'ակնարկուի նղիազք Այնքայցի էջմիածնէն զննէ նիւրապւտ անշատականութեան: Յակոբ Զուղայեցի կը ստիպուի Մարտիրոս Ղրիմցիի ներ էջմիածնէն Օսմանեան Հայաստան անցնիլ եւ Կարիք հասնելուն լոր կը սունայ՝ «Թէ սուրբ ծրուսագէմայ առաջնորդութիւն Դիվրիկնցի Ղազոր վարդապետն յափշտակեաց յնդիազքրիցն»: Ըստն որ ես կը տրուիմ տարերիւով պատմական մամրամասնութիւնները, որոնք այլուստ անձանօր են, որանցունզ պէսն է սրբագրել Ժամանակուած եւ գէտքերուն զիշուառ տեղեկատուն» Օրմանեան Արքազանի «Ազգապատումը»: Այս վաւերաբաւզքն է որ կ'իմանանք թէ Յակոբ Զուղայեցի Կարիքն նւգուի (Քօպար), անկէ՝ Կեսարիա եւ յետոյ Անկիրիա կամցնի: Զինք կը համոզեն կոմիր անցնիլ դրամ հաւաքիով և. Պոլիս հասցնելու համար: Հաս ապացոյց մը ևս որ Յակոբ Զուղայեցի երբեք նզմիրն արտասահման փախչելու նպատակ ունեցած չէ, ինչպէս որ մտացածին կերպավ հաւատացնել ուգաւած է ուրիշներէ:

Մահրահամ հաշուեսուուրիւն կը տրուի այս վաւերաբաւզքին մէջ դրամանաւակութեան եւ պարտերուն մասին: Կը յիշուի Ռմուփիրսոս Վարդ. Կարկուտ (Երեւանցին), որ յետոյ Յակոբ Զուղայեցիի համդէպ այնքան ըստ տար եւ խայտառակ վերաբերում ունեցաւ:

Հանեկան է որ Յակոբ Զուղայեցին խառնուած է ապրամններու առեւտուրին ալ, թէ՝ Հայ եւ թէ օտար (մահմետական) առեւտրակամններու հետ:

Մեծապէս կարեւոր է յիշատակութիւնը Շարակմացմերու համար տրուած դրամներու: Այս Շարակմացմերը Ռուկամի Ամսդերտամ տպագրածներն են, 1664ին: Տեղ մը կը յիշէ: «Եճ (500) Շարակմացմ տուաք Յովամիսին եւ ուղարկեցաք ի սուրբ աբոնն, որպէս տեսան հանոյ է այնպէս լիմիցի»: Արդ-

եօ՞ք իրապէս 500 Շարակնոց էջմիածին զրկուեցան։ Եթէ այս, այն ատեն ատամի հռն փնացուեցան, քանի որ Լեւոնի անէծքը չէր հրատարակուած մէջը։ Յեսոյ կը յիշուիթ Աստուածաշութչեր, որոնք նոյնպէս Ռոկանի ծանօթ մեծադիր Աստուածաշութչի օրինակներ են, 1666ին տպագրուած։ Գալով Շարակնոցմերուն, կը յիշուի նաև որ «Թուլիթ Ռձժէկ» (1668) Ռնովիրոս (Կարկուտ) վարդապետն որ զնայր Տիգրանակերտ... (կը ստանայ) ...Բձ՛՛ (250) Շարակնոց, Ա (1000). զուուց։ Խոկ Քիչ վերջ կը յիշուի. «Շարակնացէն, Ճ՛ (120) տաւիմ Դաւթիմ. փախանակ վարդի իւղին...։ Ճ (100) Շարակնոց Պետրոսին եմք տուեալ։ Աստուածաշութչերու հաշուետուաթեան մէջ կը յիշուի «Է (40). Աստուածաշութչ եւս տուաք (Մովսէսին), թէ գրամի պակասին եւ իւր վարձն այն լինի»։ Այս Մովսէսն է որուն համար կը գրէ Յակոբ Զուզայեցի. «Մովսէսն ԳձՀԳ (383) Աստուածաշութչ թերաւ Խատապօլ, ես ծնեացէն առի»։ Շարակնոցները սպանելու համար կը վկայուի որ «Ոչ միայն խամերն եմ բաժանեալ. բազում անզան Մինաս վարդապետն եւ այլ վարդապետն են զնացեալ ի Ռուսուդարն առ զնացոզ վանառականն, Շարակնոց են բաժանեալ. եւ երրեմն տէր Ռուսանն է զնացեալ, եւ երրեմն այլ ուր։ Ասոր բաւական կը տրուի Մոտաւորապէս ՌձԺԶ (1667) Օգոստոս ամսոյ։ Հոս յիշուած Տէր Ռուսանը գուցէ Երեւանցին իսկ է։ Ճիշդ չէ որ Յակոբ Զուզայեցի վեարաւմներ չէ ըրած Ռուսանին։ Շարակնոցներու եւ Աստուածաշութչերուն համար։ Վաւերաբուզքին մէջ Քանիցս կամ յիշտակութիւններ առ այդ։

Քանի որ հրատարակուած վաւերաբուզքը ինքն իսկ կ'արդարացնէ իր կարևորութիւնը, աւելաբդ կը սեպեմ ալ աւելի երկարել հռս։ Արայ Գալայնեանի շատ երախտապարտ ենք իր այս նոր ու կարեւոր գիւտին համար։ Խռշոր նպաստ մը կը քերէ Յակոբ Զուզայեցիի ՎԱՒԵՐԱԿԱՆՆ կենսագրութեան համար, որ այնքան առնատուած ու խանգարուած էր հէֆեաք վիպասանութիւններով, իրականութենին շատ ու շատ հեռու։ Յակոբ Զուզայեցիի մասին մեր փաքը հատորը որ Ամբիլիաս երատարակուեցաւ, իր պարանակութեամբ ալ աւելի կը հատուառուի Գալայնեանի նորազիւս վաւերաբուզքը։ Յակոբ Զուզայեցին այլեւս յայտնի կ'ըլլայ իր իսկութեամբ, եւ մշաւշը որ այնքան կամայական եւ անապացոյց կերպով պարուրած էր զինել մեր պատմութեան մէջ, այլեւս կը չխանայ։

Օր մը պէտք է ծայրէն ծեռք զարնել Յակոբ Զուզայեցիի իսկական և վաւերական կենսագրութեան։

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

բանց ու մտք և դեպքու ոսկ
 ու բուրք օքն ամերու գուղութ են ի՞նչ էլ մ
 ածէն . աշխա եղաւու վայրու առանչ
 պատճ . եւ մու ժակաւ ջաւան վայրու վա
 ու առանչու պատճ . եւ մու վայրու վա
 ընթ . ջայու եւ աշխաւու առանչ ու առանչ
 կ արքաւու աշխաւ . ի վերաւու ց մուրց
 պատճու պատճ պատճ ի լուր մ վայրու վա
 այրու առանչու առանչ պատճ պատճ պա
 առանչ պատճ պատճ պատճ պատճ պա

Առաջին էջ Յակով Զուղայեցիի գործութեամ
 վերաբերող ձեռագիր սենորակիմ :

ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱՆԱՑ ՅԱԿՈԲ ՎԱԹՈՒՂԻԿՈՍԻ ԻՒՐ ԱՐԱՐԵԱԼ
ՊԱՐՈՒԱՅԻՑ, ԺՈՂՈՎՈՑ ԵՒ ՑՐԵՑԵԼՈՑ ՏԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ Է ՑԵՏՐԱԿՍ

Ի թուին ԽՃԺ եւ Դ: Սուրբ յակորայ տոնի շարաթ օրն. Մարտիրոս վարդապետն եկն ի սուրբ էջմիածինն. յաղագս եղիացարի վարդապետին ցանկապատութեանն: Եւ մեր ժողովեալ զմերձակայ վարդապետքն վասն այն ցանկապատութեանն: Եւ յետ բաղում խօսակցութեան զայս եղի ճանապարհ տուացի նոցա ասելով:

Հո՛կեռը որդիք, Է վարդապետք ասաք ընդ Մարտիրոս վարդապետին գնացէք մինչ ի թօղաթ: Եւ ձայնեցէք վարդունցի յուհան վարդապետն, եւ յերզնկացի յակոր վարդապետն: Մինչ ես առ մեզ ժամանեմ: Եւ ես գնամ խօսահան պարսից վէզրիցն որ է էւթիմաւ դօլմաթն. ի նմանէ ա թուղթ առնուն ի կերայ վէզիր աղամին ինձ մօտ ա ջուր ըմպել է. զբուղթն առնում եւ առ մեզ հասանեմ: Իսկ մերայինքն վասն թիւրութեան մտաց իւրեանց ոչ հաւանեցան. թէ այդ մեր գործ չէ. այլ քեզ է հարկ զնալը: Նոյնպէս եւ մարտիրոս վարդապետն թէ առանց քեզ եւ ոչ ես զնամ: Քանզի մերայնց մտաց թիւրութիւն ի յատրանայ մարտիրոս վարդապետն յայտնեաց թէ նոքա զիս զըրդէին. թէ մեր զալ ընդ քեզ զինչ զուռ է, այլ ջանա՛ որ զինքն տանիս: Եւ մեր եկալ ընդ մարտիրոս վարդապետին, յորժամ ի կարին անցաք. եկն թուղթ խօսամզոլոյ թէ սուրբ երուալդէմայ առաջնորդութիւն գիրիկէցի զալար վարդապետն յափշտակեաց յնդիազարիցն: Ի հասանել թղթոյս զանիւստ ուր որ պատահէ թուղթի զմարտիրոս վարդապետն թեւօք արծուոյ առ մեզ հասա՛, եւ այսքան մարդոյ թուղթ դրեա՞: Մինչ ի թօղաթ այլ տեղ չըկայր պատշաճ հասաք ի թօղաթ: զոր ինչ դրեալ էին մեզ՝ ցուցաց դօլմաթաւորացն: Եւ գովաբաւորքն եւս զնոյնն պատշաճ տեսիւն նսկ մարտիրոս վարդապետն առաքեցի խօսամթօլ. եւ մեք մնացաք ի թօղաթ, պատուիրելով Մար-

տիրոս վարդապետին թէ փութով փութով թուղթն ի մեզանից պակաս չառնես: Ազուհայի երկորորդում շաբաթին զնաց մինչ ի համբարձում թուղթ մի չեկն առ մեզ: Իսկ հոգուոյ գալլաստեանն յամասիայ սուրհանդակ մի առաքեցաք թէ մինչ ի համբարձումը ի եւ է. օրն պարտիս զառնալ: Եւ մեք զնացաք ի կեսարայ եւ ոչ սայովն ողարկեցին գիր մինչ ի սուրբ Աստուածածնի տօնն: Եւ յետ այնորիկ ի կեսարիայ եկաք յանկուրիայ: Եւ նոքա սուտ թղթերով զմեզ ուրախացուցանէին թէ անհոգ լեր զամենան ինչ հոգացեալ եմք: Եւ ես իրաւ կարծիք զնացա այնպէս դրելն. ըստ իւրեանց թղթոյ պատշաճին գրէի եւ ես նոցա թուղթ յուսագրութեան: Քանիցս անդամ ի յանգիւրայ գրեցին թէ չինի խատամթօլցոց հաւատառ եւ զառ որ վաս մեծ կու կրես: Քանզի ի մէջ նոցա ճշմարտութիւն ոչ զոյ, այլ յամենայնի խարէութիւն է: Սախին սախին՝ նոցա եկած ժարդոյ թղթոյն չհաւատառ, այլ փութով զնա՛ իզմիր եւ մեզ դրամ հառո՛, փոքր ինչ բան է մնացեալ որ զայն այլ հոգամք: Եւ մեք հրաւիրակ ողարկմք գեղ փառօք եւ մեծարանօք բերեմք իստամպօլ: Եւ մեր իրաւ համարելով զնացա գրեալն, փութով զնացի իզմիր, եւ այնքան պարտք արարաք եւ առաքեցաք իստամպօլ:

Ի թուին ԽՃԺ. եւ յունվար ամսոյ թամաք իզմիրն: Իսկ Մարտիրոս վարդապետը եւ խօճէքն կաղըզգանցի աւազն ուղարկեցին առ մեզ, իզմիրն. թէ պարաթն Աստուածածուր վարդապետի անուանն արարաք մեզ դրամ հասոյ. Եւ ես թ. ո. կարմրի ապրանք փոխ տոփ. ե. ո. կարմրի տէշաճի Գրիգորիցն տոփ, ե. ո. ո. կարմրի կուրճի Գասպարիցն եւ Շահվէրտառցն տոփ: Ճնշէ թումանի աճամի ըսպահանայ եկեալ վարշայ. աղուլեցի Սաֆարիցն տոփ: Այս ա-

ուածներս, դնեն զուուշ այլ նազար եւս տուի Մուրիօնի ձևու ոյս ապրունաց քրեկ եւ խործ։ Այժ տպրանքը խօճայ Խոսրովի եղբայր սարիօնի ձեռօջն։ Եւ կաղըգիանցի աւագի ձեռօջն ուղարկեցի առ Մարտիրոս վարդապետն, առ խօճայ Խմբրզան, եւ առ խօճայ Խոսրովի խոտամպօլ։ Իսկ Մահմուտ ազան էն. զուուշ իմ ուղարկած ապրանքին կէօմրուկ էր առեալ որ տէթէրուոն զրած է։ Եւ ես մէկ մարդ տէւանցն։ Եւ մէկ մարդ Գասպարիցն տարայ հետո ի ոուր երուսաղէմ, որ Աստուածառուր վարդապետն առնուու տամ նոցա։ Եւ Աստուածառուր վարդապետն թ. պատճառ եղ առաջի իմ, մէկ թէ Մարտիրոս վարդապետն դէր չունիս, եւ մէկ թէ առ ձեռն պատճառ դըրամ չունիմք. վասն այս պատճառի պարատէրն ընդ իս զատարկ դարձան խոտամպօլ։ որք էին Շահնիրառու վեհապետ, թիֆլիդեցի Կեօկին։ Եւ յետոյ որ Գասպարը թիֆլիդեցի Կեօկին։ Եւ յետոյ որ Գասպարը կուրպեցի պարատիրօքն, խոնդքարիցն էմր ևս զափումի պաշի էին Հանեալ. եկին խոտանալ զիս բռնկցին։ Ըլ. որ այս զափումի պաշու տանն հափու տրաբրին. կուրպոց ապրանքն պալաթիցի հնուս կուրպեցի մատրի զրաւ էր. որն զուուշ խործել էն։ Այն ապրանքն ուն. զուուշ նազար փոխարին տուաք կուրպոցն. դ. ա. կարմեր հասպիցն արձանուա. ե. ա. կարմերի պարագն, Արտէրի Յ. Տ. Բումանն ի վերայ իմ պարագն։ Թիֆլիդեցի պարատարինց կեօկինին պարագն նորա մէշի է. մինչ ի ոուրը էջմիածինն դնալին թ. ա. գ. ն. զուուշ տուաքն է։ Իսկ ի ոուրը էջմիածինն զն. Խ. Բումանի նոր թէմէսուկ տուաք որ տալու ենք։

ԱԹԱՅՐՈՒ Ի ՄԵՐ ԷՏՐԵՆԵ ԳՆԱԱՆՆ:

Առաջին ժողովքն որ եղեւ ի խանէրն, գ. քիսա ակնցից նարապետին եւ չօփան Յուվանիսի գրամուն։ Ա. քիսայ եւս խօճայ յովանիսինն։ Բ. քիսայ, Խն. զուուշ Զուայեցի աւտուիթիցն առաք տարանայ։

Բ. քիսայ զօնսուլ պերուսիցն առինչ նազար գրամ. թ. քիսայ այլ մտանին։ Գձ. զուուշ զափանցից Մինասիցն առինք։ Զձ. զուուշ չլորիկինց Գրիգորիցն առինք։ զն. զուուշ Ռօխանցի Մինաս վարդապետի ուղարկան։ Բ. քիսայ, թնն. զուուշի մուշկ աղավիլուցն առինք։ Գ. քիսայ քոյ Խաշիլիցն առինք։ Ա. քիսայ Շահնաղարիցն առինք։ Նձ. զուուշ Սբ. Աստուածածնի եղեալ վաճառականաց ժողովքն։

Բ. քիսայ մեր Մանուէլիցն առինք։ Ճ. զուուշ պալաթու Ժամն տուի խօճոցն։ Բձն զուուշ անկիւրիոյ գանձանակն։ Ե. քիսայ ի զուուշ բաշակորդ յովանիսի մուշկն։

Ա. քիսայ Ճ. զուուշ Բօխաթէն տուած ագուլեցի տաճէին։

Ե. քիսայ զիմ զզեսաք զրաւ եղեալն։ Գ. քիսայ Ալի պէկին տուաք։

Դ. քիսայ Ալի մարչիլ տուած են ագուլեցի տաճէին ի ոուրը էջմիածինն, որ քիւմ միշ փիլաւին ընկեր էին։

Իձ. շուուչ⁽¹⁾ խօճայ Խաշիկի որդի կիրակոսիցն տուի։ Մէկ քիսայ։

Գձ. զուուշ թօփէնց յակորճանի մտանոյ զինն։ Զձ. շուուչ Խոսրովին որւաք, Բարսեղի ծ. զուուշ ողորմութիւն տուր մէշին է։ Բ. քիսայ ագուլեցի խօճայ այգաղի որդի տուանք, եւ տուինք Ալի պէկին։ (Եւ առաք գտառանինն։)⁽²⁾ Եւ Մանուէլի որդի յովանիսի ալմասի հողին կէս եւս որւաք ալի պէկին։ Որ կանէ Գ. քիսայ թն զըուուչ։ Գձ. զուուշ զալաթիրու ժամն տուաք ալի պէկին։

Զձ. զուուշ ոուրը Աստուածածնի ժամն տուաք ալի պէկին։

Ե. քիսայ շուզայցի Խայտարիցն փոխ տուաք, ասպասն նաղտով ծախեցաք. զն. առլալու պակասեցաւ, այս զըամիցս զն. Մարշլի կեօկինին տուաք. դն. ագուլեցի Մաֆարին տուաք. եւ թէմէսուկն առանք։ Եւ այլ մնացեալն խօճոց ձեռն. Ստեփաննու վարդապետի երուաղէմ գնալոյ խօրծն, խօճայ իմիրզին եւ նոնփրիոսի կիրիտ

(1) Մէլտոն Ծիծառակ.

(2) Յարմեր գրեագ մակարաւած։

զնալէ խարճն սորանից է եղեալ: Էջ դը-
ռուշ:

ԹՇ. զոռւշ որ Մարտիրոս վարդապետն
առեալ էր, աստավատիցի Յովանիսէն որ
տանէր սուրբ երուսաղէմ տայր. եւ չէր
տուեալ, մեք երաշաւոր էաք: Դձլ. թու-
ժան տուի Յովանիսին: Խդ. թուժան սուրբ
երուսաղէմայ նուիրակածն է տուած, որ
թօխաթցի Պօղոս վարդապետն Երեւանայ
երկիրն էր նուիրակհալ, եւայլն սուրբ էջ-
միածնայ է տուած, մեղանէ առածն. զն. ճպ.
Բուժան է:

Զ. քիսայ իդմիր կերաքենց Գրիգորի ըն-
կեր մելքոնից ճոթ առինք. ա. բաժինն ու-

զարկեցին սութչու տղայ Աստուածատրին:
Բ. բաժինն առ Խոսրովն Հայտութին ձեռօ-
քըն:

Հաճի իսմայիլի եղբօր Հաճի իսպահի-
միցն, լր. քիսայի ասպանն որ առանք,
դ. բաժին արարին. ա. բաժին տուին այի
պէկին: ա. բաժին տուին ալի էֆէնտուն-
ա. բաժինն տուին պայլ չէլէպոյն. ա. բա-
ժինն պալաթցի իսպահիմ ջնուտին: Զու-
ղայեցի Գրիգորիցն դ. քիսա կարկուտն առ-
եալ է, որն. զոռւշի ասպազ, լր. զոռւշ
նաղա. գարձեալ Գրիգորիցն առաք յետի
անգամն, զ. քիսայ, մուշկ, գրամ, եւայլ
ինչ: Մեք առաք եւ տուաք խօնցն:

ԽՍՀ ՑԱԼԱԳՆՍ ՄԱՀՄՈՒՏ ԱՂԱՅԻՆ ԿԲ ՂԱՌՈՒԹԻՒՆ, ՈՐ ԽՎՃ ՑՈՒԵԱԾ ԽՄ:

ԲՃՄ. զոռւշ մէկ.

ԳՃԻԹ. զոռւշ մէկ. մուրատի մեռօքն
խոսիրվին եմ հասուցնը, որ մուրատն իւրն
նօքրա էր:

ԵՃ. զոռւշ կաֆայու եկածն:

Ռ. զոռւշ պուրասյու եկած չուխան.

ԷՃԾ մահւեսի Հայրապետին է:

ԶՃՆ զոռւշ Մինաս վարդապետին եկա-
ծըն:

ԲԻՇԴ զոռւշ ալի էֆէնտուն. Հին պարտք
եւս ունէին ալի էֆէնտուն որ վճարեցի:

ԶԻՆԸ զոռւշ պաղի չէլէպոյն:

ԷՆ զոռւշ Խօճայ Աստուածատրին:

ԵՃԸՆ խանճի մարլուկին:

ԶԻՆԸ զոռւշ եւ կէս, մեք Մանուէլին:

[Կ] Բուժան նաղա դրամ որ Խաչիկն է
տուեր. բա. զոռւշին ժէ պակա յուտին. ա-
զապանուն զինն է. որ ալֆաթունիցն. փի-
րքաէկիցն. եւ Հերտապետիցն առաք:]⁽³⁾

Այս զալաս է զրած:

Գ. քիսայ Գրիգոր չէլէպունն:

Բ. քիսայ իսկանդալից առածն:

Գ. զոռւշ մահւեսի Խարզուլուու տղինն:

Ա. քիսայ զափանցի պունիեաթիցն ա-
ռաք: [Կիրակոսը:]⁽⁴⁾

Իճ զոռւշ զափանցի ջէլաւիցն առանք:

Գ. քիսայ ջուղայեցի պունիեաթի տղայ
թուրքացած Մահմատիցն առաք:

Դ. քիսայ խուլ Գրիգորիցն [առաք]⁽⁵⁾
[Կիրակոսն էր տոեալ:]⁽⁶⁾

Իճ զոռւշի լնտրինայ գալղցի Ղուկա-
սիցն առաք. [իզմիր գնալէ ժամանակն:]⁽⁷⁾

Վանցիքն որ Բաղաւորին զափուլի պա-
շի բերին վրացոցն վրայ. զին եւ բռնեցին
ժն օր կարմրին համար. Հայրապետին,
ալֆաթունէն փոխ առին. Հայրապետին խր.
Հօխայ էր հաւանւ Հօդին դինն ծ. զոռւշ
նաղա դրամն. որն. զուառաւ: Աւհաթունին
եւ միքրէկին, Աղաբանին գ. քիսայ է:

ԶԻ. զոռւշ Մարտիրոս վարդապետն աւ-
զարկեաց, որ տիլավարն բերաւ:

Թուին ԽՇՃԸ Ոնսիրիս վարդապետն
որ գնայր տիլավանակերա, Գրիգոր չէլէպու-
նցն ուն զոռւշ նաղա դրամ փոխ առաւ:
զն զոռւշ Հին պարտք կայր ի վերայ խօճայ
միրզին և խոսրովին. զան եւս եղ ի վերայ
որ եզեւ, բա. զոռւշ: ԲՃՆ շարակնոց, ո.
զոռւշ: Զով ոք նուիրակ եմ կարզեալ ի նո-
յանէ առեւու, եւ զո զոռւշն վճարէ:

Շարակնոցէն, նի տուին դաւթին. փո-

(3) Մելանզ ջնուած եւ յաջորդ առզ աւել-
ցուած:

(4) Յետոյ աւելցուած:

(5) Մելանզ իջուած:

(6) Յետոյ աւելցուած:

(7) Յետոյ աւելցուած:

խանակ վարդի իւզին. եւ շափուսի թամ-
քին: Ճ շարակնոց պետրոսին եմք տուեալ:

Դարձեալ, զայս ինչ տուեալ եմ. մահ-
տեաի տառուրի որդի Գրիգոր չէլէպոյն.
որի զոռուչի մուշկն՝ որ յովանիսիցն էի առ-
եալ:

ԱԲՃ զոռուչի շարակնոց:

ԲՃ զոռուչ յառաջ շարակնոցի զնէն եւ
քարգանէն:

ԹՃ զոռուչ եւս ետու Գրիգոր չէլէպոյն:

Ա. զոռուչի փառչայ եւ չիրայն:

ԲՃ զոռուչ կարմիր կտաւին, եւ այլոց,
որ պետրոսն է տուեալ:

ԱԾ զոռուչ գգուրիցն որ պարաք արարաք
յազագս շարակնոցին. ագուլուց թուղթն
տուաք գգուրիկն պարտուցն կողմանէ. ըդ-
մացեալն յովանէսն վճարէ: ԱՅ շարակ-
նոցն տուաք յովանիսին եւ ուզարկեցաց ի
սուրբ աթոռն, որպէս տեառն հաճոյ է այն-
պէս լինիցի:

ԱՅՃԿԻ զոռուչ Աստուածաշնչոցն մով-
սէսին:

ԹՃ մարիտասին եւս Աստուածաշնչոցն է:
Դարձեալ ազն զոռուչ որ տուաք մովսէ-
սին, մասցերյն. Խ. Աստուածաշնչն եւս
տուաք, թէ գրամի պակասին եւ իւր վար-
ձն այն լինի: Դարձեալ, ես որ զնացի խո-
պահան, քանի մի դրամ եւս տուի ըռազի
արարի, յինէն թուղթ եւս ինդրեաց, զայն
ես տուի. թէ մովսէսն զնձգ Աստուածա-
շնչն բերաւ իստամպօլ, ես ձեռացէն առի,
եւ այսքան զոռուչ ետու որ զերէն կամպի
կայր, եթէ ոք ընդ մովսէսին խօսի պատա-
խանին ես տամ:

Թուին ԱՃՃԶ Օկոսառու ամսոյ մտաք
իստամպօլ:

ԱՄԻՍ մի մնացաք ուսկուդարն. զմեզ
րոնել ետուն Եղիազարին բարեկամքն զայ-
մուղամին, և մահմուռ աղայն զմեզ պատա-
եաց եւ դարձաք ուսկուդարն: Ձինի քանի
ինչ ատուք մտաք իստամպօլ: Առաջին ժո-
ղովքն խաներին եղկ, է. քիսայ: Միւս ան-
գամ վաճառականացն. ա. քիսայ, ի սուրբ

Աստուածածինն եղեւ: Հինգ, մեց անգամ
այլ ժողովք է եղեալ ի խաներն, այն ես մի-
այն դրեալ եմ և թուղթն տուեալ իւրեանց,
որ իւրեանցն են ժողովեալ: Նոյնպէս շառ-
ասկեցոցին եւ Աստուածածինն բաժանելուոյն
եմ զրեալ: Խոկ դրամ ժողովեալ իւրեանցն էր
դիւնչ իւրեանցն է զնացեալ, եւ այս մի բաժ-
ան մի բաժան է զնացեալ: Եթէ մի բաժան է զնաց-
եալ, ուստի մուտքայ իւրեանցն է զնացեալ: Եթէ մի բաժան է զնաց-
եալ, ուստի մուտքայ իւրեանցն է զնացեալ: Ոչ
միայն իւրեանցն եմ բաժանեալ: բայում ան-
գամ Մինա վարդապետն եւ այլ վարդա-
պետք են զնացեալ ի ուսկուդարն առ զնա-
ցոց վաճառականան: շարակնոց բաժանեալ:
Եթէ երրեմն աէր Ռոկանն է զնացեալ, եւ եր-
րեմն այլ ոք: Բայց առանց խօնց մարզո-
ցըն ոչ է եղեալ, եւ երրեմն ի Գրիգոր չէ-
լէպին յանձնէին, զդրամ ժողովեալ:

Յառաջ որ զնացի ի յատրանայ, զինչ
ժողովք որ եղեւ, թէ տեղացի ժողովրդե-
նէն, եւ թէ ի վաճառականաց, եւ կամ հաց
եփողաց փոներէն: Նոյնպէս երթեւեկողա-
ցըն: զինչ որ ժողովեալ եմք. եւ տուեալ
եմք ի ձեռն խօնայ միրզին: եւ խօնայ խոս-
րավին:

Հաց եփող վարպետներացն: եւ ի [ուս-
տա?]⁽⁶⁾ ... նոց քարիստներացէն: թ. ան-
գամ ժողովէն որ եղեալ է ի հինչ տարոյ
մէջն, քան ուն քիսայն աւել է եղեալ, եւ ոչ
պակաս: Բայց յատուկ յատուկ ոչ եմ զըր-
եալ: Խոկ ե. տարի որ խստամպօլ նստեցաք.
թ. անգամ զիմաւոր ժողովք արարաք, ե-
կեղեցին: եւ ի տեղացի ժողովրդենէն:

Նոյնպէս հաց եփողաց փոնն վարպետ-
ներէն: Ոչ մի այն գլխաւոր ժողովքին, բա-
զումք առանց գլխաւոր ժողովքի տուեալք
են: Ձի որքան մեք պատարագ եմք արար-
եալ: Երրեմն վարդապետք են ծանուցումն
արարեալ. ծ. զոռուչ կ. զոռուչ ամելի և պա-
կասն է եղեալ: Նոյնպէս եկեղեցեաց պան-
ձանակն, երրեմն մեզ խորճի եմք արար-
եալ, եւ երրեմն տուեալք եմք մեր խօնո-
ցըն: Խոկ խաներին զանձնանակն խօսէին են
տուեալ: (ն. տարոյ մէջն որ թ. անգամ ժո-

(6) Զուրի հատեւանքով աւրուած եւ սեղն
թևուի:

զովքը է եղեալ. իստամպօլ, եռ զուռուշ
տւել է եղեալ:)⁽⁶⁾

Գրիգոր վարդապետն որ ի կեսարիայ ա-
ռաքեցաք, թէպետ ժողովայն բազում էր,
ի յայն տարին. թիմինն կոտրված. Էթ զո-
ռուշ եղեւ բերեան: Զի յառաջն, ժր թի-
մինն էր ա. զոռուշ յետոյ ին թիմինն եղեւ
մէկ զոռուշ:

Երեք հարիւր զոռուշ Դանիէլ վարդապե-
տըն բերաւ, պուրսայու, քիւթահիոյ եւ
այլ մօտակայիցն:

ՄԱՀՄՈՒՑ ԱՐԻ. ԵՎ ՂԻՈՒՇԻՆ ԶՈՐ ԽԵԶ ՑՈՒԵԱԾ ԵՄ, ՆԵՐՔՈՑ ԳՐԵԱԾՔՆ ԵՆ:

ԽԱ քիսայ եւ զմիր զոռուշ: ԶՃ զոռուշ
այլ:

Կարգվանի ը քիսայն, զոր առեալ եմք
սորա մէջն է: Եւ այն այս տեղու չէ:

Նոյնպէս եւ իստամպօլու եկեղեցեաց,
եւ հաց եփողաց, տուրքն եւ ողորմութիւն
սորա մէջն չէ:

Նոյնպէս եւ ատրանացոց առաջին զնա-

նել ոսկոյ զառապաֆն եւ շուխայն, զոր
առաք ի տէվաճոյն:

Ճժի թումանի աճամի տապապն, զոր
առաք ագուլեցի սէֆէրէն:

Դձ՛ զոռուշ սարիօշին եւ աւաքին ետու,
որ զայս վերոյ զրեալ ապրանքս րերին ըս-
տամպօլ:

ԿԳ. քիսայ և բորնձէ մանր զոռուներն:

Դ. քիսայի ասպապ իզմիրու ուղարկա-
ծըս:

ԺՆ քիսայ աստապատցի յովանիսին:

ԼԲ քիսայ համի իզրահիմին:

յոյն մեր, տուրքն հաց եփողաց եւ վաճա-
ռականացն սորա մէջն չէ:

Նոյնպէս եւ վարդապետաց եւ հայրա-
պետին ժողովիքն, որ իսկուտար գնացող վա-
ճառականաց. Եւ նաւով գնացողացն տուր-
քըն. զոր առին սորա մէջն չէ:

Նոյնպէս շարակնոցաց գինն, եւ Աստ-
ռածաշնոց հիսապս սորա մէջն չէ:

Նոյնպէս եւ խաներին գանձանակներն,
սորա մէջն չէ:

(6) Յետոյ աւելցուած: